

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՄԵԱՅ

ՎԵՑԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 4

1 Յնչիս 1895



ՊՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒՆ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պատկեր Ակն Ճամանելի թիւ 20

1895]

## ՔՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. Վարդապետութիւն Ժ.Բ. Առաքելց — Ա.Վ.Ն
- 2 Ս. Գրց մեկնութիւն. — Յ. Մբահ Յ. Ալ-
3. Կրօնական—Հնախօսական —
4. Պ.Ա.Ր.Բ. Ա. ՄՈՒԽԻՔԱՑԻ — ՅՈՎ.Հ. Վ. ԱՐԵՎԵՆ.

# Պ Ա Տ Վ Ե Ր

## Հ Ա Ն Դ Ե Ս Կ Ի Ս Ո Ս Մ Ս Ե Ա Յ

Վեցերորդ Տարի

թիվ 4

1 Յունիս 1895

### ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԺԲ- ԱՌԱՔԵԼՈՑ

ԿԱՄ

### ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ

ԵՐԿՈՏԱՍԱՆ Ա. Թ. Ա. Ք Ե Լ Ո Վ Բ ՚ ի ՀԵԹԱՆՈՍՍ

Շաբունակուրին (\*)

Երբ Փիլիպպոս Սամարացւոց քաղաքն զնաց՝ քարոզեց նոցա զՔրիստոս եւ Աստուծոյ արքայութիւնն աւետարանեց անոնց, (Գործ. Ը. 6. 12). Եւ մկրտեցան: Ուշադիր, կը տեսմամք ասու՝ որ Նորահաւատք մկրտութենէն առաջ Աստուծոյ արքայութեան մրայ կ'աւետարանէն յԱռաքելոց: Արդ՝ Արքայութիւն Աստուծոյ, — Արքայութիւն երկնից. — Արքայութիւն Յիսուսի Քրիստոսի ձեւերն՝ Հրէից Մեսիայի թագաւորութեան հաւատալէն ծնած են. վասն զի ըստ մարգարէից կանխասացութեանն՝ նորոյ Արքայի եւ նորոյ Արքայութեան ակնկալու մնային Հրեայքն, Ուստի Փիլիպպոս վասն արքայութեանն Աստուծոյ աւետարանելով՝ մարգարէից ըստածն ՚ի Քրիստոս կատարուած ցոյց կուտար, եւ ՚ի Մեսիայն՝ զինքն զՔրիստոս, նորոգ թագաւո-

(\*) Տես Պատկեր Զ. Տարի թիվ 3:

թութեամբն Այսպէս կ'ընէր եւ Պետրոս Հոգւոյն ընդունելութենէն վերջ քարոզութեամբն տես Գործոց Բ. 17—47, Գ. 12—26, 'ի կրկին զլխոց կախեալ էր ամենն. Ռւզզութիւն վարուց եւ Հաւատքը Առաջնով՝ ինչպէս Առաքեալն ըստ է պիտի խոստանային՝ մի՛ գնալ ըստ յաւիտենիս այսորիկ այլ հրաժարել 'ի սատանայէ եւ զօգել ընդ Քրիստոսի Երկրորդն՝ որ է Հաւատք՝ Մկրտութեան բանիւն կը պարզուէին. վասն զի մեծ էր խորհուրդն՝ եւ Երախայք որպէս նորուոք՝ համապօտ եւ հակիրճ բանիւն կը մարզէին յայդ Այդ ձեւն՝ որով՝ ի Քրիստոնորածնեալք կը վարդապետէին 'ի հաւատս Աստուծոյ Հօր՝ եւ Որդոյ՝ եւ Հոգւոյն արքոյ, կը տեսնեմք Ս. Իզնատիոսի, Ա. Յուսովինեայ, Ա. Երանոսի, Տերտուղիանու գրոց մէջ, բաց չեմք ուզեր յիշտակել. վասն զի որշափ ալ ամենալին վկայութիւնք՝ ուսկայն ամենէն հինն չեն, զի Եկեղեցւոյ ծազումէն ժամանակու. կրտսերք են Ռւսոի Ա. Մատթէի հաւատածին պարզ մեկնութեանն համար քանի մը բառ ալ ուզելով յաւելու՝ նշանակեմք Եբրայեցւոց Թղթոյն Ե. 11—Զ. 20. Առաքելոյն խոսքն:

Պաւզոս՝ հին օրինաց մէջ պարունակուած աւետարանական վարդապետութեան վրայ ուզելով խօսիլ, եւ 'ի մասնաւորի՝ Յիուուսի Տեանն մերոյ՝ ըստ կարզին Մելքիսեդեկի յաւիտենական քահանայապետին վրայ, կ'ընդհատէ խօսքն եւ կ'ըսէ. Վասն որոյ բազումք են մեզ բանք, եւ դժուարապասում 'ի մեկնել քանիզի խօրամիտք եղերոք լսելոք. Փոխանակ զի պարտ էր ձեզ լինել վարդապետս վասն ժամանակին, դարձեալ պիտոյ է ձեզ ուսանել. Իրենք որ 'ի հաւատս Քրիստոսի երէց էին եւ վարդապետ պիտի լինէին այլոց, այժմ ինքեանք ծայրէն սկսել կը կարօտէին, եւ Աստուծել՝ թէ զի՞նչ են նշանագիրը 'ի սկզբան բանիցն Աստուծոյ. այսինքն քրիստոստկան վարդապետութեան աւրերքն եւ կը յարէ. Եւ Եղերոք կարուր կարին՝ եւ ոչ հաստատուն կերակրոյ. Զի ամենայն որ կարենելոր է՝ տգես և բանին արդարուրեան, բանզի տղայ է. Այլ կասարելոցն է հաստատուն կերակրոր. Այսպէս յանդիմանելէ վերջ հայրաբար, կը յաւելու. Վասն որոյ բողեալ զբանն սկզբանն Քրիստոսի, 'ի կատարումն եկեսցուք. մի՛ միասնակ արկանել հիմն ապաշխարուրեան՝ 'ի մեռելուի զործոց անտի, եւ հաւատոցն որ յԱստուած, եւ մկրտութեանցն վարդապետուրեան, եւ ձեռնադրուրեան մերաց.

Եւ յարուքեան մեռելոց,  
Եւ դատաստանին յախտենից.

Յիշեալ հատուածին մեկնութիւնքն շատերէն տրուած են.  
եմք միայն կ'ըսեմք՝ որ մկրտութիւնքն յողնակի ձայնիւ՝ հնար  
է թէ երից ընկղմումն նշանակեն, ինչպէս եզակին՝ պարզա-  
պէս ընկղմեն. եւ կամ Յովհաննու եւ Տեառն մերոյ կրկին մը-  
կրտութիւնքն երկրորդն Տերտուղանու Յաղ. Մկրտուքեան ի  
զլիոյն մէջ կը տեսնեմք. Եկելոցն ի մկրտութիւն՝ հանապա-  
զորդ աղօրիք, պահօք . . . եւ սկմամբ աղօրս առնել պարտ  
ե, եւ ամենայն յանցանաց անցելոց խոստվանուքեամբ՝ մատ-  
չել եւ ՚ի Յովհաննու մկրտութիւն. Այնպէս զի նորածին Եկե-  
ղեցւոյ մէջ ժամանակ մը կրկին մկրտութիւնքն ՚ի կիր ածէին.  
Յովհաննու մկրտութիւնն պատրաստութիւն մ'էր եւ ճանապարհ  
կը բանար Տեառն մկրտութեան. Գործոց ԺԹ, 1, եւ յաջորդքն՝  
վկայութիւն կրնան համարուիլ սոյն կարծեաց, յորում կը տեսնեմք  
աշակերտներ որք զՅովհաննու մկրտութիւնն ընդունած էին  
միայն, զորս ապա Պետրոս կը մկրտէ եւ ձեռնազրութեամբ կ'ըն-  
դունին զՀոգին եւ զպարգեւան: Նոյն բանն կարօղ եմք ըսել  
Ապեղէս աղեքսանդրացի հրէին համար, (Գործոց ԺԹ, 24). այլ  
ճարտարաբան, . . . զօրանոր Գրուլք . . . տեղեկացեալ ճանա-  
պարհին Տեառն, եւ եռալի հոգրով, խօսեր եւ ուսուցաներ  
ճշմարտուքեամբ վասն Յիշուսի. զիտէր միայն զմկրտութիւնն  
Յովհաննու:

Զեռաց զրութիւնն բազմադիմի նպատակաւ կը գործած-  
ուէր յԵկեղեցւոյ. ՚ի Զեռնազրութիւն. (Բ. Տիմոթ. Ա, 6). —  
յԱռաքելութիւն (Գործք. Ժ. 3). — Օրհնութեան համար, (Ղուկ.  
Ի. Դ. 50). — Հիւանդաց առողջութեան, (Մարկ. Զ. 5; Ղուկ.  
Դ. 40; Գործ. Խ. 8). — Հոգւոյն ընդունելութեան համար  
զինի մկրտութեան, որոյ վասն Առաքեալն առ Եբրայեցիս Զ. 4.  
կ'ըսէ. Միանգամ մկրտելոցն որ ճաշակեցին յերկնաւոր պար-  
գևացն եւ հաղորդի եղեն Հոգւոյն սրբոյ, եւ զգեղեցիկ բանին  
Աստուծոյ ճաշակ ճաշակեցին եւ, զգօրութիւնն հանդերձելոյ  
աշխարհին. Մկրտութենէ վերջ Օծութեան իւղիւ կնքիլն հա-  
ւատացելոց եւ ձեռնազրութեամբ զՀոգին Սուրբ կոչեն ՚ի նո-  
րածնեալու՝ կը նկարագրէ Տերտուղիանոս Յաղ. Մկրտուքեան է  
— և զրոց մէջ:

Ուստի Քրիստոնեացք իրենց Ուսուցիչքն ունէին լայս. (Ղուկ

Ա. 4. — Գործ. Ժ. 25.) Հնար է թէ Ապեղէս ինքնին հրեայ ուսուցիչ (դպիր, օրինական) մ'էր և քրիստոնեան ուսուցիչ դարձաւ։ Հրեայ ուսուցչաց համար Փրկիչն կ'ըսէ. Որք յաճիր ընդ ծով եւ ընդ գամար առնել հկամուտ մի. (Մատթ. ի. 15. — Պուկ. Ժ. Ա. 52):

Սու Հոռվմայեցիս թղթոյն Բ. 17 և. յաջորդքն՝ հրեայ ուսուցչաց վարդապետութեան նկարագիրն է. յորում (18) կը տեսնեմք՝ եւ խրատեալ ես յօրինացն. և Ա. Կորլնթ. Ժ. 19, Ուսուցչն համար կ'ըսէ. Զի եւ զայլս խրատիցեմ. Եկեղեցւոյ մէջ հինգ բան պահանջնելով. Պարզագոյն եւս է Գաղատ. Զ. 6. Հաղորդուրիմն արասցէ աշակերտն վարդապետին՝ յամենայն բարուրինս. որ ըստ յունին է՝ Հաղորդուրին արասցէ աշակերտն վարդապետին ՚ի բան. հեղենարան Երրայեցւոց եկեղեցական լեզուաւ. այսպէս խօսելուն պատճառն՝ հարցպատասխանիւ ուսուցումն է. Երրայեցւոց թղթոյն վերոյիշեալ հատուածին մէջ հաւատացելոց ուսանելիքն գծուած է. Առաքեալն քրիստոնէական կրօնից ուսանելեաց վրայ խօսելով՝ թուի թէ երրայական կրօնքին իմաստ մի յառաջ բերէ՝ նշանագիրք ՚ի սկզբան. (Երր. Ե. 12. համեմատէ Զ. 1). Կրօնից ուսանելիքն մարգարէից մէջ տմիտիւած էր, զորս բաև Աստուծոյ կը կոչէ. Տես Հոռվմ. Դ. 2 Գործք. է, 38. (Եսայի. Խ. 9):

Ժ. Առաքելոց Վարդապետուքեան մէջ Մատթի հատուածն. Վարդապետարանի համառօտուրիննեն.

Վարդապետարանին է կարձառօտ զլիխոյն մէջ մկրտութեան կերպը կը գտնեմք. Ես յաղագս մկրտուքեան, այսպէս մկրտեցէք. որուն կը յաջորդէ մկրտութեան ձեւն կամ բանն՝ որ քիչ առաջ յիշատակուած Մատթէի Աւետարանին ի՛ս զլիխոյն վերջի տուներն կը յիշեցունէ. Զայս ամենայն պատուիրեալ՝ մկրտեցէք յանուն Հօր եւ Որդուոյ եւ Հոգուոյն սրբոյ ՚ի ջուր կենզանի. Եւ արդարեւ Առաքելական Սահմանաց (Constitutions apostoliques) է զրոց՝ որ Առաքելոց ամբողջ այս Վարդապետութեան յարա-

սութիւն կամ մեկնութիւնն է, իբ զիսոյն մէջ կը կարդամք, Այսպէս մկրտեսչիր որպէս եւ Տէրն պատուիրեաց մեզ ասելով. Գնացէք, աշակէրտեցէք զամենայն հերանոս, մկրտեցէք զնոսա յանուն Հօր եւ Որդոյ եւ Հոգույն սրբոյ, ուսուցէք նոցա պահել զամենայն զոր ինչ պատուիրեցի ճեզ. Ռւսաֆ' ըսել է՝ թէ այն ամեն բաներն զորս պիտի ուսանին՝ ի Քրիստոս հաւասացեալք՝ երախայք՝ ի Քրիստոս՝ ըստ պատուիրելոյ Տեառն, Վարդապետարանին մէջ զրուած են. Եւ արդեամբ իսկ է զիսոյն սկիզբն Զայս ամենայն պատուիրեալ մկրտեցէք խօսքովն. Վարդապետութեան Ս. զլսէն մինչեւ է պարունակութիւնն կը յիշեցունէ. Կրկն ճանապարհքն, մին կենաց, միւսն մահու. Տասնաբանեայ պատուիրանա ձեւով. թէ հրէից եւ թէ հեթանոսաց չափահասից՝ որ Քրիստոսի նոր Ռւստին կը դառնային՝ ամենայարմարք: Իսկ որ ինչ՝ ի Վարդապետարանին յաջորդ բանք՝ Մատթէի Ռևուցէք նոցա պահել զամենայն որ ինչ պատուիրեցի ճեզ խօսքին ընդարձակութիւնն կը թուին լինել:

Նախ Քրիստոնէնի բարի բարի տովորութեամբք զարդանալուն եւ մահացեալ կենաց վրայ կը խօսի, առանց՝ ի Տեառնէ մերմէ վարդապետեալ հաւատոց ճշմարտութեամբք զբաղելու, Որոյ վրայ շատ բաներ զրեցին ըստ իւրաքանչիւր խորհրդոյ ումանք՝ ի զրչաց. բայց մեք այսչափ միայն ըսեմք՝ զի ըստ մեզ այս մեծի հնութեան նշանակ է. վասն զի հաւատոց նոր ծլած ժամանակ՝ վարդապետութեան իսկականն համառօտ խօսքով պարուրուած էր մկրտութեան բանին մէջ, այսինքն՝ յԱստուած ճշմարիտ՝ ի Հայր եւ յՄրդի եւ՝ ի Սուրբ Հոգի հաւատքն՝ զոր քիչ յառաջ Պաւլոս կոչեց Հայատոքն յԱստուած: Մկրտութեան ձեւն պարզ եւ հակիրճ էր, զոր Երախայրց կը ներկայացունէն. ինչպէս Փիլիպպոս ըրաւ Ներքինոյն.—Եկին ՚ի զոր ինչ. եւ ասէ ներքինին, ահաւասիկ ջուր՝ զի՞նչ արգելու զիս՝ ՚ի մկրտելոյ: Եւ ասէ ցնա. Ենէ հաւատուամ բուլով որդէւ ուզ մարդ է: Պատուիսանի եւ եւ ասէ. հաւատուամ էնէ Յիսուս Քրիստոս է որդէ Աստուածոյ. . . եւ մկրտեաց ցնա: Պործք. Բ. 36, 37, 38: Ինչպէս Պաւլոս Փիլիպպեայ բանտապետին. (Պործք. Ժ. 30—33). ինչպէս Անանիա առ Պաւլոս. (Թ. 17, 18): Այդ ձեւին մէջ ամփոփուած է Փրկազործութեան խորհուրդն ամբողջ. ինչպէս կը տեսնուի Առաքելոց Սահմանաց մէջ. Առաքումն Հօր, զայռաստ Քրիստոսի, վկայութիւն Մխիրաբչին: Որ ՚ի Հայոն Աստուած հաւատայ՝ կը հաւատայ նաեւ թէ մկրտնալք որդիր Աստուածոյ են եւ եղ-

բարք միմնանց. Որ հաւատայ յՈրդին Աստուած՝ հաւատայ զի աւմենեքին եղբարք են Աստուածոյ ՚ի Յիսուս Քրիստոս. Որ հաւատայ ՚ի Հոգին Աստուած՝ հաւատայ զի ամենեքին տաճար եմք Աստուածոյ. Մկրտութեան խօսքին մէջ այս եւ այլ նշմարտութիւնք ամփոփուած են, եւ Հոգին զոր նախկին հաւատացեալք կ'ընդունէին՝ կը լուսաւորէր նոցա միտքն եւ կ'իմանային խսկոյն խորհուրդն: (1)

Ժամանակաւ տակաւ առ տակաւ մանրամասն սկսաւ բացատրուիլ հաւատքն Ակրտութեան բանին այսպէս պարզ պարզ յիշատակութիւնն Վարդապետարանիս մէջ՝ իր երիցաղոյն հնութեանն նշան է:

Ուստի այս կէտին վրայ հաստատուելով Վարդապետարանն այսպէս կը համառօտուի.

Ա. —Զ. Նախ կրկին ճանապարհաց վրայ կը խօսի. մին կենաց, միւսն մահու: Այդ կրկին ճանապարհաց նկարտգիրն Տասնաբանեայ պատուիրանաց նոր ձեւ մ'է, նորահաւատից պատշաճ. օրէնք եւ պատուիրանք կը պարունակէ, քրիստոնեայ կենաց պատկերն է, Յիշատակած հեթանոսական ախտից եւ քըրիստոնէական առաքինութեանց բառերն յոյժ չահեկանք են. զորս երբ աստուածային խորհրդոց հազորդելէն առաջ՝ Վարդապետարանին՝ ՚ի հաւատացելոց պահանջած պայմաններուն վրայ խօսիմք՝ սիտի յիշեմք մի առ մի Կարծեմք թէ Պլինիոս Կրտսեր իր Ցղ. Քրիստոնեից Ժ. զրոց մէջի թղթովն առ Տրայիանոս կայսր՝ Քրիստոնէից նկատմամբ կը վկայէ յամենայն ախտից հեռի կալ, մի առ մի թուելով ըստ Մատենականս:

Զ զլիսոյն պարունակածն ծանօթութիւն մ'է:

Ե. Մկրտութեան մատակարարութեան կերպն կը պատուիրէ այս զլիսով. ընկղմամբ, կամ եթէ հարկն պահանջէ՝ հեղմամբ: Զայս ամենայն պատուիրեալ՝ մկրտեցէր, խօսքն՝ մկրտութենէն առաջ Վարդապետարանիս մինչեւ ցայս զլուխ ըստած-

(1) Ենորիք՝ ուշբական ճանապարհութեան բնուրեան նման կը գրիծեն քայլ առ. քայլ: Որ սերմանեն՝ քանի մ'ամիս յետոյ կը ննձէ. որ տեսկէն՝ քանի մը տարիէ պատուին կը քաղէ: Այլ սունչէլէ կոչուած շնորհին՝ երազ երազ եւ խսկոյն կը գրիծեն, ոչ ըստ բնուրեան: Այս եր նախկին հաւատացելոց մտաց լուսաւորութիւնն որով անդանդադ կ'իմանային եւ կ'ըմբոնեին խորհնուրդին:

ներն Երախայից պատուիրել կ'ապսպարէ. որոյ պահպանութիւնն իրենց հետ պահեցող վկայից առջիւ խոստանալով, կը մկրտուէին. Նախ քան զմկրտուրիւն պահեցէ որ մկրտէն եւ որ մկրտին եւ այլը ումանք որ կարողն իցեն.

Ը. Երախայից պահոց վրայ խօսելէն յետոյ՝ զոր մկրտութենէ յառաջ Երախայք կը պահէին, այս զիսովս նորածին Եկեղեցւոյ Հաւատացելոյ իւրաքանչիւր շաբթու կրկին պահոց օրերն կը յիշատակէ. այսինքն չորրորդ եւ վեցերորդ օրն, որ է չորեքշաբթի եւ ուրբաթ. Այլ դուք պահեցէք զըորրորդն եւ գորբաքն. այս կրկին օրերն ՚ի յիշատակ մատութեան եւ մահու Փրկչին. Հրէայք ալ երկիցս կը պահէին ՚ի շաբաթուն՝ այլ ուրիշ օրեր, այսինքն՝ երկուշաբթի եւ հինգշաբթի, ինչպէս որ Վարդապետարանին մէջ կը տեսնեմք. Քրիստոնէից յիօթնեկի երկիցս պահոց օրերն՝ կրկին Հոկտոնիքն են. յորո՞ ինչպէս պիտի տևանեմք՝ իրենց ժողովն կը կազմէին Քրիստոնեայք. Դարձեալ այս զիսուս մէջ՝ Աստուծոյ որդուոց սեպհական տէրունի ազօթից վրայ կը խօսի, որ է Հայր մերն, զոր երիցս յառուրն պիտի ըսէին. Ասս եւ անդ ցիր ու ցան Հրեայք սովոր էին երիցս յաւուր տանեաց վրայ ելլել եւ գէպ ՚ի յերուսաղէմ եւ ՚ի տաճարն հառնալով երիցս աղօթել. (Տես Գ. Թագ. Բ. 44. 48. եւ.այլն). այսինքն՝ երկրորդ, վեցերորդ եւ իններորդ Ժամունն Հայր մերն այս աղօթից փոխան դրուած է. զոր աստ Վարդապետարանն Փարիսիցւոց աղօթից դէմ կը կանգնէ, Համնմատէ Մատթ. Զ. 5—6.

Թ—Ժ. Պաշտաման եօթն աղօթքներ կը սպարունակին այս կրկին զլուխներն. հաւատոց խորհրդայն հաղորդելէն առաջ երեք հատ, եւ յետոյ չորս. Սուածնոյն եւ եղկարդին կասին՝ հետեւեալ բացարութիւնն է. Զինի յագելոյ այսպէս զբնացարուք: Յագել բանն՝ Յով. Զ. 12, ժողովրդեան հացիւ կշտանալէն վերջն զործածուած է. Եւ իբրեւ յագեցան: Դարձեալ հողեւոր հացին (Գոհութեան) ճանն չսկսած առ իւրային՝ կրկին կը յիշատակէ նոյն բանն: Ուստի այդու քրիստոնէական Ազապն կամ Սիրն չնշմարէր, զի Պահոց օրերուն է խօսքն. այլ հողեւոր մաօք իմանալու է, ինչպէս Վարդապետարանն կիմանայ եւ զոր պիտի տևանեմք ապա:

Ժ.Ա.—Ժ.Գ. Տասներորդ դիսոյն վերջն մարգարէից աղատութիւն տուաւ առանց հրամայեալ աղօթից ձեւոյն կապուելու՝ գոհանալ: Այս կէտէս կ'երեւի թէ սկասեն կ'առնու Քրիս-

տոնէից առհասսարակ առ Առաքեալս եւ առ Մարդարէս եւ առ Վարդապետս պարտուց վրայ խօսելու . եւ նոյն խակ պարզապէս Քրիստոնէի մը նկատմամբ՝ որ ճանապարհորդելով քրիստոսեան Եկեղեցի գտնուող տեղ մը հասնի. (ԺԲ). խակ երբ անդէն կանկ առնուլ ուղէ՝ ցոյց կուտայ ընելիքն: Խակ ժ՞Դ զլխով կը խօսի այն Մարդարէից եւ Վարդապետաց վրայ որք տեղ մը հաստատուիլ ուղեն. եւ որք հաստատուն բնակութիւն ունին՝ ըստ մարմնաւորին զանոնք հոգալու պատուէրքն կ'աւանդէ: Այս վերջին զլխոյս մէջ փորձեալ Առաքելոյն վրայ չխօսիր, վասն զի արդէն խակ հաստատեալ Եկեղեցւոյ մէջ կալ մնալ առաքելական պաշտօնին չէր անկ:

ԺԴ: Այս զլուխսա թ եւ Ժ զլուխներէն անմիջապէս վերջ կարդալու է, միջանկեալ երեք զլուխներէն առաջ: Ղասն զի այդ զլխոց մէջ քրիստոնեայ շաբթուն կրկին ժողովման աւուրց վրայ կը խօսի, այսինքն չորեքշաբաթոյն եւ ուրբաթին, կրկին Հակմանց, խակ աստէն՝ որ է չորեքտասաներորդն՝ ժողովման երրորդ օրն կը յիշէ, այսինքն Տէրունի՝ օրն, Կիւրակին, Տէրունականն, Լուծմանցն մէջ այս երեք աւուրց վրայ մանրամասն պիտի խօսիմք. յիշեմք՝ զի աստ կ'ըսէ՝ ժողովեալ բեկեք հաց եւ գոհացարուք. մինչ զի թ եւ Ժ զլխոց մէջ ըստ մի միայն Գոհացարուք: Եւ ապա արժանաւոր կերպով խորհրդոյս պատրաստութեան վրայ կը խօսի. յաւարտն Մաղաքիայ Ա. 11. 14 մարդարէութիւնն կրկնելով. ըստ որում ամեն տեղ եւ ամեն ժամանակ պատարագ սուրբ պիտի մատուցուի Տեառն:

ԺԵ: Արդ ձեռնասղրեցէք ձեզ տեսուցն եւ սարկաւագունս արժանիս Տեառն: Եպիսկոպոսաց եւ Սարկաւագաց զլխաւոր պաշտաման ամենէն մեծ յայտարար վկայութիւնն այս է. Նոր Կատակարանին մէջ ասկէց աւելի պայծառ վկայութիւն չկար: Ուստի սոյն խօսքերն նախորդ զլխոյն ըստին հետ կցելով կ'ունենամք. «Զամենայն կիւրակի՝ զօր Տեառն՝ ժողովելով ՚ի միասին բեկեք հաց եւ գոհացարուք . . . Այս (Պատարագն) է ասացեալն ՚ի Տեառնէ. Յամենայն տեղւոջ եւ յամենայն ժամանակի պատարագ սուրբ մատուցէք ինձ, զի թաղաւոր մեծ եմ ես ասէ Տէր, եւ անուն իմ սքանչելի յազգս. ԺԴ: Արդ ձեռնաղրեցէք ձեզ Եպիսկոպոսունս եւ Սարկաւագս արժանիս Տեառն. ԺԵ: Իւ Ասպա յԵպիսկոպոսաց եւ ՚ի Սարկաւագաց պահանջուած յատկութեանց վրայ կը խօսի, որք Մարդարէից եւ Վարդապետաց պաշտօնն կը վարեն: Համեմատէ Ա. Տիմոֆ, Ե. 17—19: Հաստատ-

եալ Եկեղեցեաց մէջ Մարդարէ եւ Վարդապետ կրնար գանուիլ կամ ոչ, բայց ուր Երիցութեան կարգն հաստատուած էր՝ հոն անհրաժեշտ էր Եպիսկոպոսաց եւ Սարկաւագաց գոյութիւնն Ապա կը շարունակէ խօսքն՝ նղբայրական յանդիմանութեան նկատմամբ, եւ Կիւրակէից ժողովներու ժամանակ՝ Աւետարանի համաձայն աղօթից եւ ողորմութեանց եւ այլ գործոց կարգաց վրայ ճառելով, Առաքեալ—Մարզարէ—Վարդապետ—Եպիսկոպոս — Սարկաւագ բառերն զորս Վարդապետարանիս մէջ կը տեսնեմք, պիտի խօսել տան մեզ ապա:

Ժ. Նախկին զիսոց մէջ (Դ. 16: — Ժ. 2) մեղաց խոստավանութիւնն յիշատակեց, եւ Ժ. 4. 5 եղբայրական յանդիմանութեամբն աննուղակի կերպով ախնարկեց յայն. իոկ աստ կ'ըսէ. Ստեա մողովեցարուք խնդրել զպատշամն անձանց ձերոց, զի ոչ ինչ օգտիցի ձեզ ամենայն ժամանակ հաւասոց ձերոց երե ոչ ՚ի հուսկ պահուն իցեք կատարեալք: (1) Այս վերջին զիսոց արթնութիւն կը պատուիրուի եւ հուսկ օրուան դատաստանն կը յիշեցունէ: Եկեղեցոյ ապագայ վիճակն ցոյց տալով՝ հաւատացելոց վտանգալից օրերն կը նկարէ. հաւատարիմք՝ պիտի ապրին. եւ յախժամ ճշմարտութեան նշանք պիտի երեւին, որք են. Յերկինս բացումն, Տեառն զալստեան համար Փողին ձայնն. Մեռելոց յարութիւնն, եւ Յայնժամ տեսցէ աշխարհ եկեալ զՏէր ՚ի վերայ ամպոց երկնից:

Վարդապետարանիս մէջ խօսովլք Երկոտասան Առաքեալքն են, մերթ առ հովուիչս, մերթ առ հովուեալս, առհասարակ ամբողջ Եկեղեցւոյն: Այսպէս մատնեկանս կրկին մակդիրն կ'արդարանայ, զորս աստ քանի մը խօսքերու հետ Պրքուկէս քաղելով կը դննմք.

Վարդապետուրին Երկոտասան Առաքելոց. զլ. Ա. վերնադիր:

Վարդապետուրին Տեառն Երկոտասան Առաքելով ՚ի հերանոս (սփուելովք): Անդ Բ. վերնադիր:

Ես վասն կերակրոյ՝ բարձ զոր կարեսն. Զ. 3:

Ես վասն մկրտաքեան՝ այսպէս մկրտեցեք. Է. 1:

5. Ես վասն գոհուրեան՝ այսպէս գոհացարոք. Թ. 1:

(1) Տես Բառանքայ Շուազն Դ. 9 որ Քաղաքաբանն եւ բանէն, Քաղաքաբանն եւ բանէն:

Մարգարեից բոյլ սուր գոհանակ որչափ կամիցին. Ժ. 14.

Յաղագս առաքելոց եւ մարգարեից՝ ըստ հրամանի առեւտանին այսպէս արարէք. ԺԵ. 4:

Ամենայն որ եկեսց յանուն Տեառն ընկալցի. ԺԲ. 1.

Բայս կիրակին Տեառն ծողովեալ բեկեր հաց. ԺՊ. 1:

10. Արդ ձեռնադրեցէք նեզ տեսուչս, եւ սարկաւագւնս, ԺԵ. 1.— Ես ընդ ամենայն վրիպէրոյ առ այլ՝ մի՛ որ խօսեսցի եւ մի՛ լուիցի ՚ի ձեզ. ԺԵ. 5. Համեմատէ ԺՊ. 3:

Զայս ամենայն պատուիրելով մկրտեցէք. Կւայլն: (Ե):

Վերջին խօսքս եթներորդ զիսոյն մէջ է, անմիջապէս կըրկին ճանապարհաց ճառէն վերջ. զոր կրնամք այսպէս թարգմանելու. Սյո բոլոր ըսածներս պատուիրելէ յետոյ մկրտեցէք. այնպէս զի նախկին վեց զիսոց պարունակութիւնն՝ յերկոսասանից հրամայուած է, Բառնաբայ թուղթն, Առաքելական ստհմանաց է զիրքն, Առաքելոց կանոնք, նոյն իսկ յԱռաքելոց սննափ գրուած կամ տրուած երկի մը գոլութիւնն կը ցուցանեն յայտնապէս երկրորդ տողին ներանոս բառն Հրէից հակասութեամբն չէ. այլ ազգ կը նշանակէ առ հասարակ. ուստի Վարդապէտուրին ներանուն Տեառն երկրուանի Առաքելով յազգս խօսքն՝ կրնայ պարզաբանուիլ այսպէս . . . . Առաքելով ափոելովը յազգս կամ սրբուելոց յազգս. Ներանոս բառն Ազգ իմաստիւ նոր Կրտակաց մէջ ստէպ կը տեսնեմք. ինչպէս ՚ի Մատթէոս ԻՒ. 7. 9. 14. ԽԵ. 32. ԽԲ. 19. յորում կ'ըսէ Տէր, Աշակերտեցէք զամենայն ներանոս (ազգս):

Ճահաւոր է աստ Նիկույ Բ. Ժողովին մէջ ՚ի Դրիգոր Պետինոնտացւոյ յիշուած Առաքելոց Կանոնն կրկնել. (Labbe, Concil. Հատ. էջ 63), Սյո Կանոնն P. Turriano զաւու եւ հրատարակեց. Սրբոյն Պամիիւլիայ հաւաքածոյն մէջ Արտղինեայ մատենազարանէն, (Եւսեբ. Եկեղ. Պատմ. Դպ. Զ. պ. 1Բ): Իսկ յետոյ ուրիշ օրինակներ ալ զտնուեցան եւ այժմ հինգ են թուով. (Pitra, Jur. eccl. græc. Ա. Հատ. էջ 91): Ամենէն հինն մետասանելորդ գարուն է, հետեւեալ տիտղոսիւ. Սրբոյ մեծի վկայի Պամիիւլիայ որ յԱնտիոք Առաքելոց ծողովոյ՝ այս ՚ի կանոնաց անտի ժողովականաց գուելոց ՚ի մատենադարանին Որիգենեայ հատուած: Այսու կը հաստատուի՝ թէ Առաքեալք յԱնտիոք ժողով զումարած են, եւ թէ այդ ժողովական կանո-

նաց մի մասն Որողինեայ մատենադարանէն յայտնուած է։ Գրիգորի իշխառակած առաքելական կանոնն՝ ըստ կազմութեամն կը ըստ չորրորդ զարու կամ աւելի վերջի ժամանակի համարուիլ ։ սակայն աւելի հնագոյն կրկին խօսք կը պարունակէ, յաւելուածն այդ կրկին իմաստներուն մէջ տեղն է։ Այսպէս ըրած է Ս. Խղնատիոսի թղթոց յաւելօղն։ այսպէս Բառնաբայ կոչեցիալ թղթոյն զրողն՝ Վարդապետարանիս նկատմամբ։ Յիշեալ կանոնին կրկին հնագոյն մասերն են։ — Ամենեափն մի՛ յածել ՚ի ճանապարհն կուոց . . . եւ մի՛ նմանել Հրեից, յաւելուածն յայտնի է առաջին ընթերցմամբ։ վասն զի առաջին իմաստն կրկնուած է յառաջ եւ յետոյ, որոց մէջ մտած է աւելորդն։ ապա խօսքըն կցելու համար՝ հեռացած վայրն դարձած է կրկնութեամբն։ եւ յարած՝ եւ մի՛ նմանել Հրեից, (Ամբողջ կանոնն տես Garrucci, Storia dell' arte Cristiana հա. Ս. էջ 414. եւ տիպ Migne թուղթ իԴ, Խննովկենստիոսի Ս. Հայր. Լատ. հա. Ի.) Այս կրկին նիւթոց վրայ կը խօսի Վարդապետարանս ՚ի Զ. թէպէս այլապէս։

Ի՞նչ որ ալ ըսուի կանոնին համար՝ սակայն ժողովն աներկայ է. զոր կը հաստատէ նաեւ Խննովկենստիոս Ս. Հոռվմայ Հայրապետն՝ գրելով առ Աղեքսանդր Անտիոքայ Հայրապետ, յամին դրեթէ 413. (թուղթ իԴ). յորում կը յիշէ այդ ժողովն այսպէս։ Անտիոք որ զժողով Առաքելոց յինքեան արծանացաւ ունել զիոնականորն. անհնար է որ Խննովկենստիոս Երուսաղեմի եւ Անտիոքայ ժողովներն շփոթած ըլլայ իրարու հետ, մանաւանդ զի երբ Անտիոքայ պարձանքն յիշելով նախ կ'ըսէ. Առաքելոց ժողովարան, եւ ապա՝ Առաջին Առաքելոյ արոր, եւ ուր քըրիստոնեականն կրօնք զիսր անուն ստացաւ։ Այդ ժողովն ինչպէս ըսինք հոգականոր կը կոչուի ՚ի թղթիս։

Ուստի Պետականուաց եւսկիսկուսոն Գրիգոր եւ Խննովկենստիոս Ս. Երուսալեմի առաքելական ժողովն դաստ եւ յԱնտիոք առաքելական ժողով գործարուած կը վկայեն։ Ի՞նչ եղած է այդ ժողովոյ վճիռն՝ չգիտեմք. միայն իր դոյցութիւնն կարեւոր համարեցանք յիշել ՚ի լուսաւուաթիւն մեր սոյն խնորդոյնն եւ այս իսկ լուսաւոր մեկնութիւն կուտայ Ս. Երանոսի համարուած այն հասուածին՝ յորում Առաքելոց երկրորդ սահմանաց վրայ կը խօսի. յորս՝ ինչպէս ինքնին վկայէ։ Տեսան մերոյ ըստ Մաղաքիոյ մարդարէութեան նոր Պատարագ հաստատելն կը տես-

նուի. Վարդապետարանին ԺԵ զլիսոյն համեմատու Հստայսմ Ա-  
ռաքելոց Սահմանքն՝ բաղդատմամբ Երուսաղեմի ժողովոյն մէջ  
դրուածին՝ յերանոսէ կոչեցան Երկրորդը.

Նարայարելի

Ս. Վ. Ն.

## Ս. ԳՐՈՅ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ

### ԱԴԱՄ

(Շարունակութիւն տես թիւ 3.)

Բ.

Վերջապէս Աղամ քնէն արթնլով եւ Աստուծոյ իրեն  
սահմանած կին էակը տեսնելով, աչուքները, որոնք մինչեւ այն  
ատեն այսպիսի կատարելազործ արարած տեսած չէին, ուղղուե-  
ցան այնպիսի էակի մի վրայ, որուն զիմագծերը վեհ բանակա-  
նութիւն մ'ի վեր կը հանէին, ի աես այս պատկերին աղաղա-  
կեց. «այս յայժմիկ ոսկը յոսկերաց իմոց եւ մարմին ի մարմնոյ  
իմոյ. սա կոշեացի կին, զի յառնէ իւրմէ առաւ. Վասն այնորիկ  
թողցէ այր զհայր իւր եւ զմայր իւր, եւ երթիցէ զհետ կնոջ  
իւրոյ, եւ եղիցին երկուքն ի մարմին մի». Ծննդ. Բ. 23-25:

«Ոչ են երկու՝ այլ մի մարմին» Մատթ. ԺԹ. 6. Աւետա-  
րանչին այս խօսքն Աստուծոյ կողմանէ արտասանուած վճիռ  
է. բայց եթէ որ ինքնին Աղամն էր այս վճիռը տուողը,  
ինչպէս որ կ'ընդունին Ս. Օգոստինոս եւ այլք, այն ատեն պէտք  
ենք ընկունիլ թէ միայն մարդարէական ողբով այս վճովն նը-  
շանակութեանն ու բարձրութեան վերահասու եղած կընար ըլ-  
լալ, կան Ս. Գրոյ մեկնիչներ որ այս վճիռը սրբազն մատենա-  
զրին լոկ մէկ խորհրդածութիւնը կը համարին: Որեւիցէ ենթա-  
զրութեան կաղմնակից ալ ըլլանք, ստոյդն ու հաւանական է որ  
այս վճով կը հոչակուի ամուսնութեան աստուածային հաս-  
տատութիւն մ'ըլլալը եւ ի վեր կը հանուի երկու հիմնական  
սկզբունքներ, որ է ամուսնութեան միութիւնն եւ անքակտե-

լութիւնը։ Մակահատկան օրէնսդութիւնը թէիւ կ'ընդունի բազմականութիւնը, բայց «ի սկզբանէ ոչ եղիւ այնպէս» Մատթ. ԺԹ. 8:

Ծննդոց զրքին Բ. զլիսին մէջ զրուած է թէ առաջին մարդն ու կին մերի էին եւ. «ոչ ամաչէին», այս ալ Աստուծոյ զիրենք սրբարար միաժական մէջ առեղծած զրութեան հետեւութիւնն էր։ Սրբարեւ Ազամ եւ Եւա ընդունեցին բացի ինչ որ էական ու հորիտուոր էր իրենց սրբութեան, նաև այնպիսի ձրի բնութենէ վեր սրարդեւներ, որոնք իրենց աւելի սրբակաց լինելուն կամ ապրելուն անհրաժեշտ պայմաններն չեն։ Աստուծածարանք այս ձրիստուր պարզեւներս չորսի կը բաժնեն. մարմնական ցանկութեանց բացակայութիւն, կատարեալ զիտուքիւն կամ ծանօթութիւն ամենայնի, մարմնոյ անմանութիւն եւ. ազատութիւն նիւանդութիւններէն։ Այս սրարդեւներս կը կացուցանէին այն սկզբանական արգարութեան վիճակն յորում ըստ ումանց առանց եւ կամ ըստ այլոց սրբարար չնորհաց հետ, մարդ էակը ստեղծուեցաւ, եւ զոր իր անհնաղանդութիւնմբը կորսնցոյց։

Դ. Աղանալ անկումը։ — Աստուծած զԱզամ վորձելու համար անոր պատուէր մըն էր տուած։ Սատանան նախանձելով կը նախանձէր Նախամարդոյն երջանկութեան, վերջապէս կըրցաւ զԱզամ կորսնցըներ։ Փոխանակ ուղղակի Ազամայ զիմելու նախ եւ յառաջ զԵւան փորձեց, անշուշտ համոզուած ըլլալով թէ անոր ձեռօք աւելի շուտով եւ աւելի զիւրութեամբ Ազամը կրնար սիրաշահիլ։ Իր ձեռնարկութեան յաջողուելն լի ու լի համոցեց այս զաղափարին դործնական ըլլալը։ Եւան, սատանային փորձուելով եւ անոր խոստումներէն շացած, արգիշեալ պտղէն կերաւ եւ Ազամայ տուաւ, կրկնելով իւր փորձչին ստապատում եւ գեղեցիկ գեղեցիկ խոստումները։ այս խօսքերս անշուշտ Ազամայ մտքին վրայ ալ հզրապէս ներզործեցին եւ նեչնչեցին միեւնոյն հաղարտ ձգառումները. այսպէս ուրեմն Ազամն ալ իր կարգին ճաշակեց արգիլեալ ծառին համեղաճաշակ պառուզը։

Ազամայ անհնաղանդութիւնն ու անմուժկալութիւնը ծանրածանը յանցանք մըն էր, գասն զի պատուիրանին հեղինակն Աստուծած էր, եւ որուն նողատակն էր մարդ էակին հասկըցնել իւր զերիշխանութիւնը, Աստուծած միանդամայն խիստ տնօրէնութիւններ ըրած էր, որով եւ իր տուած պատուէրն աւելի սահմանափակեց եւ ծանրացոյց։ Սրդ Ազամայ գործած անհնաղանդութիւնն այնու մահաւանդ իր տեսակին

մէջ անհներելի էր՝ որ Աստուած փոխանակ շատ մը պատուիրանք-ներ տալու, միայն մէկով շատացած էր, զոր պահելն ալ զիւ-րին էր, Բացի սոյն խորհրդածութենէ Աղամ նաև. մէկ ան-հնագանդութեամբը զանազան եղանակաւ մեղանչեց Այսպէս հր-պարտութեան մեղք մը զործեց, Աստուծոյ նմանիլ ուզելով, Ծննդ. Գ. 5. 22. որիրամոլութեան՝ եւ հաճոյակատարութեան:

Ծննդ Աղամայ մեղանչելն պատիմն եկաւ. Հառաւ:

Աղամ այս չարտիտա պաղէն ճաշակելուն պէս քացան աչք ռերկոցունց եւ զիտացին զի մերկ էին. եւ կարեցին տերեւս «թզենւոյ, եւ արարին իւրեանց սփածանելիս». Ծննդ. Գ. 7-8: Խոչո՞ւ այդ պաղէն ճաշակելէն վերջ միայն Աղամ եւ Եւա մերկ ըլլալին տեսան, վասն զի կորուսին չնորհաց վերարկուն կամ սփածանելին Իրենց մերկութենէն ամէնալ սկսան, ոտից ցզուխ դողզզալ եւ ծառոյ մը շքին ներքեւ թաքչտիլ, երբ լսեցին Աս-տուծոյ Դրախտին մէջ քարելը եւ ճայնը՝ թէ «Ո՞ւր ես». Ծննդ. Գ. 9: Աղամայ հասցէն էին ուզզուած այս հարցումն, որուն իմաստը յայտնի էր իրեն. Աստուած զԱղամ կոչելով, կը յան-դիմանէր զինքն եւ միանգամայն ներողամիտ սրտի եւ բարու-թեան մը թարգման կը հանդիսանար:

«Լուայ զձայն քո ի զրախտի ասա եւ երկեայ. քանզի մերկ էի եւ թաքեայ»: Անդ. 10: Այս պատախանը նշանակալից էր. Աստուած Աղամայ հատկոցոյ թէ իր մերկութեան պատճառն մնդքն եղած է, որով զինքն չնորհաց պատմուճանէն զրկեց: «Զարմանալի նորութիւն մը չէ այս բանս, որ մարդն իր անձին վրայ ստղասանաց արժանի բիծ մը գտնէ. Աստուծոյ զործն չէ այս արատը, այլ մարդոյն եւ իր մեղաց». կ'ըսէ Պոսիւէ:

Բայց Աղամ փոխանակ օգտուելու. Աստուծոյ բարեկայակամ տրամադրութենէն եւ իր զործած մեղքը խոստովանելու, ջա-նաց ծածկել եւ ջատագովնել զայն. «կինս զօր ետուր Ծննդ իս՝ ոս ետ ինձ ի ծառոյ անտի եւ կերայ»: Անդ. 12: Աղամ այս պա-տասխանը տալով եւ զԵւան ամբաստանելով, իր զործած մեղ-քը անսուզդակի եղանակաւ. Աստուծոյ վրայ կը ճգէր:

Այս պատախանիս վրայ Աստուած զերկուքն ալ յանդիմա-նելէն եւ օձն ալ պատժելէն վերջ, Աղամայ պատիմ մը տուաւ հետեւեալ խօսքերով. «փոխանակ զի լուար ճայնի կնոջդ քոյ եւ կերար ի ծառոյ անտի, յորմէ պատուիրեցի քեզ անտի միայն չուտել, եւ կերար ի նմանէ, անիծեալ լիցի երկիր ի զործս քոյ». Անդ. 17, այս զնովին արդիւնքն այն եղաւ որ երկիրն կորմնցոյց

իր յուղթի արզիւնաբերութիւնը. որպէս եւ իր բնականին ձգուելով սկսաւ վուշ եւ տատասկ յառաջ բերել Ա. Օգոստինոս կ'ըսէ թէ Սղամայ ամսկումէն յառաջ երկիրն թէեւ. վուշ եւ տատասկ կ'արտադրէր. բայց ասոնք Դրախտի սահմաններէն զուրս միայն կը գտնուէին Փոխանակ Դրախտին քմահանոյ պտուղներուն. Աստուած պարտաւորեց զԱղամն իր ճակատին քրափնքով իր հայր ճարել Երբայական բնազրին համաձայն Աղամ միայն կանոնչեղէններով կը մնանէր Դրախտին արտաքսուելէն պերջ:

Աստուծոյ արտասանած մէկ ուրիշ վճիռն ալ է. «Քրտամբք երեսաց քոց կերիցես դհաց քո, մինչեւ զարձցիս յերկիր ուստի առար. զի հող էիր եւ ի հող դարձցիս». Ծննդ. Բ. 17. Ռուբենի Աղամ զատասպաշտուեցաւ տաֆանակիր աշխատութեան, որ աշխատութիւնը զինքը մինչև ի մահ պիտի առաջնորդէր. Մահուան պատիմքը սակայն խակ եւ խակ չզործագրուեցաւ. ձեռաց աշխատութեամբ կեանքի պայքարով սկսաւ յԱղամ վիշտքն ու մտատանջութիւնը. Աղամ վայրկինական մահուան կը սպասէր. ուրախացաւ երբ տեսաւ. իր ժամանակաւոր քոյութեան աղանուվուիլը որով կրնար ի յաջորդս իւր ապահովել իր էսթեան սերմն:

Աստուծոյ Աղամայ ցուցուցած վերջին սէրն եղաւ հետեւ եալ դորձն՝ թէ արար Աղամայ եւ կիսոջ նորա հանդեմծո մաշկեղէնս, եւ զգեցոյց զնոսա.» ըստ բաղմաթիւ Ա. Գրոց մեկնը. Հապուած Աղամայ ցուցուց հանդերձ պատրաստելու եղանակը. Մաշկեղէն հանդերձները յայտարար նշանակ մ'էին տեղի ունեցած փոփոխութեան, վասն զի ալ այնուհետեւ զգեսափի կարօտ էին մերկութիւննին ծածկելու եւ օդերու անհարթութենէն պատսպարտելու համար. բնութիւնը թէպէտեւ հոգացած է անբան էակաց զղեստը, բայց բանաւոր արարածն իր ուժեւուն վրայ վատահանալով պիտի հայթայթէր իրեն պէտքերը:

Ե. Աղամայ մինչեւ ցման վարած կեանքը Դրախտեն դուրս:

Թէ որչափ ժամանակ Աղամ Դրախտին մէջ կեցաւ՝ որոշ կարծիք մը չենք կրնար յայտնել, վասն զի Ծննդոց Գրոց մէջ այս կէտս նշանակուած չէ. սակայն ըստ Ա. Զարց Աղամ խիստ քիչ ապրեցաւ Դրախտին մէջ. Դժուարին էր Աղամայ համար իր նոր սկսելիք կեանքը. ինքնիրեն մնացած կամ հաւատարիմ պիտի մնար Աստուծոյ եւ այսու պիտի ապահովէր ապագայ կե-

հանց երջանկութիւնը, եւ կամ անհատատարիմ գտնուելով աւելի դառն կենաց պլասի արժանանար:

Ա. Գիրքը խիստ քիչ տեղեկութիւններ կ'աւանդէ մեզի Աղամայ Դրախտին դուրս փարած կեանքին վրայօք: Սակայն այս կտորքրագուճ տեղեկութիւններս անզամ բաւական են մեզի հասկըցնելու համար՝ թէ Աղամ, Դրախտին դուրս, Աստուծոյ հրամաններուն հյու հպատակն էր եւ իր բոլանզակ կեանքն նուիրած էր զործուած ծանր մեղքն քաւելու: Այս համոզմամբ սկսու ջանալ իր նոր կեանքն ըստ իմբք թեթեւցընել, եւ զօրծել երկիրն: Թէ Աղամ երկրազործ մըն եղաւ յայսնի է իր երկու որդուց ընդգրկուծ արուեստներէն: Կայէն երկրազործ էր, անշուշտ իր հօր արուեստին հետեւելով, խոկ Արէլ հովիս, սրուն արուեստը ստոյգ է թէ նուազ յոզնեցուցիչ է, բայց եւ այնպէս ունի իր տիտուր կողմերն ալ: Արէլին եւ Կայէնին գոհերէն կըրնանք հասկընալ թէ Աղամ ինչպիսի պատարագներով զԱստուծ դը պաշտէր:

Արելայ ի ձեռն Կայէնի սպանուելէն վերջ Աղամ ուրիշ զաւակ մըն ալ ունեցաւ, Սէթ անուամբ, որով կը սկսի նաւիստջրենդեան Նահապետաց շարքն եւ Նոյի Նահանարքն: Ծննդ. Դ. 25-26: Ծննդոց Դրոց մէջ Աղամայ միւս զաւակաց անունները նշանակուած չեն: բայց հստանական է թէ ուրիշ զաւակներ ալ ունեցաւ Աղամ, թէ եւ ոչ մըն յականէ յսնուանէ յիշատակուած է Աստուծաշունչ մատենին մէջ: Մեր այս ենթազրութիւնը հիմնուած է հետեւեալ նախազասութեան վրայ, թէ «Եւ եղեն աւուրք Աղամայ յետ ծնանելոյ նորա զԱրէթամբ եօթն հարիւր, եւ ծնաւ ուստերս եւ դստերս: Ծննդ. Ե. 4-5:

Եկեղեցւոյ մէջ լնողւնուած աւանդութեան համաձայն կըրնանք ըսել թէ Աստուծած Աղամայ մեղաց թողութիւն չնորհնեց: Այս կարծեաց ջերմ պաշտպաններն են արեւելեան եւ արեւմտեան Եկեղեցւոյ Սրբազն Հայրերէն շատերն: որոնք իրենց զրութիւններուն մէջ զանազան ժամանակով իրենց ժամանակին զարգափարները կը թուեն: Յունական Եկեղեցին իբր Առուրը կը տօնէ Աղամն ու Եւան, Դեկտեմբեր 19ին, իսկ Հայ Եկեղեցին Յուլիս 15ին, թէպէտեւ միայն Աղամայ, Արևի եւ Սեթաց յիշատակութիւնը կ'ըլլայ. բայց հաւանական է թէ ի հնումն եւայի անունն եւս կը յիշուէր:

Զ. Աղամ նոր կտակարանին մէջ. Հին եւ Նոր Աղամ.

Հին կտակարանի մէջ Աղամայ անունը միայն մէկ քանի

անգամ յիշատակուած է. իսկ նորոյն մէջ Յուղա Առաքեալը իր թղթին մէջ կը յիշատակէ, Ենովկայ առթիւ, թիւ. 14, ինչպէս նաև Դուկաս իր Աւետարանին մէջ, իբրեւ Նախահայր Քրիստոսի, դ. 38, Պաւղոս Առաքեալ աւելի ընդարձակօրէն կը խօսի Նդամայ վրայ, Մենք միայն պիտի յիշատակէնք Պաւղոսի զրած զանազան Թուղթերուն այն Գլուխները, յորս Աղամայ Եւայի վրայ ունեցած գերիշխանութիւնը մատնանիշ եղած է, Մարդն պիտի իշխէ կնկան. կինն պարտական է հնազանդելու իր էրկան, Պաւղոս այս վարդապետութիւնները կը հաստատէ յիշատակելով Աղամայ նախ ստեղծուիլը եւ Եւային Աղամայ ոսկրն ու մէկ մասն ըլլալը, կինն մարդուն համար ստեղծուեցաւ. Աղամ օձէն չի խարուցցաւ, այլ՝ Եւան, Ա. Կորն, ժ.Ա. 8-9. Ա. Տիմ. Բ. 11-14; Քննենք նաև իր միւս վարդապետական եղբակացութիւններն, որոնք արտայացուած են նորա զանազան թղթերուն մէջ, Հռով. Ե. 12-21, Ա. Կորն, ժ.Ե. 22, 45.

Պաւղոս զՔրիստոս կ'անուանէ «Առաջին եւ երկրորդ Աղամ» Ա. Կորն. ժ.Ե. 45: Արդեամբ ալ զՔրիստոս կրնանք նկատել առաջին Աղամ մը, որովհետեւ Գլուխ եւ Հայր է բովանդակ ընտրեալ դասակարգին, ինչպէս որ Աղամ զլուխ է Մարդկութեան եւ Հայր ըստ մարմնոյ: Բաց աստի Քրիստոս մեր վերջին կամ երկրորդ Աղամն է, վասն զի իրմէ ետքն՝ ուրիշ երրորդ Հայր կամ զլուխ մը պիտի չունենանք: Երկուքն ալ մարդկութեան զլուխներն են. Աղամ իր անհնազանդութեան մնդքով թիւնաւորած եւ տկարացուցած է իր ցեղը. մինչդեռ Քրիստոս իր հնազանդութեամբը բարձրացուցած եւ զօրաւոր գործած է մարդկութիւնն, Ուրեմն առաջին Աղամն երկրորդին հեռաւոր պատկերը կամ ներկայացուցիչն է. երկրորդը կեանք չնորհած է առհասարակ ամենուն, մինչդեռ առաջինը միայն արխուր տկարութիւն մը եւ զառնագոյն մահը: Հռովմ. Ե. 12-21: Այս երկու իրարու հակառակ դէմքերս իրենց մէջ կը բովանդակեն քրիստոնէական կրօնին հաւատքն, որուն հիմն է նաև մեր Պաւանանքը:

Յ. Արքէն Յ. Ալոն

## Կրօնական—Հնախօսական

### Ս.ԳԻՐՔ ԵՒ ԴԵՆԻՄԱԶԴԵԶՆ

(Եարունակուրին) (\*)

«Ե. Պահապան հրեշտակը.—Հասց առաջինն եղաւ մազգեցանց քէշին ոզիքն քրիստոնէական հրեշտակաց հետ զուգողաց. եւ որպէս զի աւելի եւս յաջողութեամբ իւր նպատակին միան՝ կամ միտչ այսոց միաքն՝ Փրաւաշի (Fravaschi) բառն պահապան հրեշտակ (guardian angel) թարգմանեց, իրեն հետեւորդք չպակսեցին. Geldner փոքր մի բառն վուխիսելով պաշտպան ոզիք կոչեց զայն (Schutzgeist). Եւ 'ի վերջո Monier Williams Ոքափորտի համալսարանին ուսուցիչն՝ Հասցի վրայ սքանչացողն՝ անզլիքական թերթի մը մէջ կը զրէր. «Գաղղիա անցած պահուս կաթուղիկէ եկեղեցւոյ քարոզչի մը բերնէն Պահապան հրեշտակաց բանախօսութիւնն լսեցի, գոգցես զրադաշտեան վարդապետի մը Փրաւաշից ներքողն էր»: Եթէ M. Williams այսպէս խօսի՝ զարմանալի շժուիր մեզ. վասն զի Հասցի զրուածներէն միայն տեղեկացած է զրադաշտեան կրօնքին, որ կը կարծէ թէ Քրիստոսէ 2500 տարի առաջ Զրադաշտ ինքնին Աւետայն գրած եւ կերտած ըլլայ. սակայն Geldnerի նմանօրինակ լեզու մը գործածեն յիրաւի զարմանալի է:

Ո՞ք են ապաքէն Փրաւաշիք. Եթէ բանամք Աւետատայն յայտ յանդիման եւ ստէալ ստէալ կը կարդամք պատասխանն. որոյ վրայ տարակուսելն անհնար է: Այսպէս.

«Պատուեմք զնողիս մնուելոց, զարդարոց Փրաւաշիքն.» — «Երիտանամ ուրվանոյ յազամախտէ յառ աշանամ Փրաւաշայո», (Տես Յաշնա Ժի, 48. ԻԶ, 21, 34), Ուստի Փրաւաշիք ոզիքն են, ուրուականք. Հնդիկ Պիտրիին: Տարւոյն վերջի հինգ աւելնաց օրերուն կը զառնան յերկիր, 'ի յիշատակ մնուելոց, կուգան տեսնել՝ թէ արդեօք իրենց պարտուպատշաճ պատիւքն եւ զոհք կը մատուցուին թէ ոչ, իրենց մննդարար կերակուրն՝ որով կ'անմահանան՝ կը տրուի թէ ոչ: Տես Յեշտ ԺՊ. Փրաւաշիքն:

(\*) Տես Պատրիք Զ. Տարի թիւ 3:

Այս կը յաւելուն զիրք՝ թէ զիրհնք պատուողաց երկիրն եւ քաղաքն՝ տունն եւ մարտիկն կը պաշտպանեն, բայց ոչ թէ իրը Պահապան հրեշտակներ՝ այլ իրը ողիք մեռելոց. Փրաւաշշիքն անցեալ ողիներ են, զորս պէտք է պատուել եւ իրենց ան մահութիւնն հայթայթել մնուցիչ կերակրով. Այս է սկզբնական վիճակնին:

Ժամանակ անցնելով՝ երկնային ողիք կը համարուին. իւրաքանչիւր գերագոյն ուղոյ՝ նոյն իսկ Առուրա մաղղայի Փրաւաշի մը կ'ընծայուի: Ո՞հ Աստուծոյ վրայ ալ պահպանիչ հրեշտակ մը: Իսկ աւելի վերջը բացարութիւն մը ծնան. այդ ողեաց, ահա.

«Փրաւաշիք երկնից կամարն զարդարող անթիւ անհամար և աստեղունքն են: Արարչութեան մէջ ամեն արարած՝ ծնեալ կամ անծին՝ ամեն մարմին իր բնութեանն համեմատ Փրաւաշի մ'ունի»: Minokhired Ծ. 22. 23:

«Արդար մարդոց եւ կանանց Փրաւաշիքն նախկին մարդոյն «մարմնէն կազմուեցան»: Խէ. 17:

Հատ Սատերի Պունտէյիշնայ 'ի մարդում հինդ զօրութիւն կայ. շունչն, խիզճն, հոգին, միտքն եւ Փրաւաշին: Աստուած այս հինդն 'ի մարդում միացուցած է. ամենն միոյն խնամատարքն են: Մտաց գործն է յիշողութիւնն եւ խմացականութիւնն խնամել. իսկ Փրաւաշիք գործն է՝ այնպէս ուղղել միտքըն՝ զի մարսիչ կերակուրն մնունդ տայ եւ անմարսն արտաքսի: Մահուամբ շունչն հողմոց հետ կը խառնուի, իսկ խիզճն երկնային գոյացութեան: «Միտք, հոգի եւ Փրաւաշի կը մնան եւ միասին կը զատուին, երեքն միասին կը խառնուին եւ համար կուտան իրենց գործոց»:

Ահա նորօրինակ Պահապան հրեշտակներ:

Այս Փրաւաշիք աքաղևան ովեաց նման կամ եզիպտական Կատ կոչեցեալ ուրուականաց համազօր էակներ են. սակայն Պահապան հրեշտակաց հետ եւ ոչ մի նմանութիւն, եթէ սոցանչն լինեն չփանայինք՝ հնար էր այդպիսի ենթաղրական հետեւանաց յանգիր, սակայն զիտնալով հանդերձ ուս թօժուել եւ անցնիլ չէ հնար:

Բանանք այժմ այն քրիստոնէական զաղափարաց ցուցակն զորս հակառակորդք՝ 'ի մաղղեղեւանց անտի զաղափարուած կը չանան ցոյց տալ. պատճառ, վասն զի Դենիմաղղեղի մէջ նման սկզբունք կամ զաղափարք կ'երեւին:

Ա. Մարմնոց յարութեան հաստիքն Պարսկական ծնունդ է. ընդհակառակն շատ ուշ ժամանակ սկսած է երեւիլ անդէն, Աւեստա մեռելոց յարութիւնն մի անգամ միայն Յեշու գրոց ժթ զիսոյն մէջ պարզ եւ ճշգրիտ բառերով կը յիշատակէ: Յեշու գրոց այդ մասն վերջին զարերու՝ Փրիտոննէութեան ամենամօտ ժամանակի գործ է, եթէ կրտսեր չէ: Դարձեալ ուրիշ հատուած մը (Փ. Ժ.Ը) այդ զաղափարն ունի, այդ ալ նոյնչափ հին Երկու քնն ալ մեռելոց յարութիւնն =iristo usehistan կը կրկնեն, ոչ որշապէս մարմնոյն:

Ահա խօսքին պարունակութիւնն. Աշխարհիս կատարածին հասուցումն (Ançashuta) պիտի լինի վիճակաց. արդարք պիտի յաղթանակեն. աշխարհ երջանկութեամբ եւ անմեռութեամբ (Améretaiti) պիտի նորոգուի հրաշակերտ (Frasho Keretis). (Kers, կերտել, — Frasha, յառաջ, մեծ, վեհ):

«Երբ Դրուժն (Druje) ճշմարտութենէ յաղթուի, երբ զիւաց (devas) եւ անօրէն մարդոց խարանքն յանմահութիւն վերացնայ, եւ պաշտօնդ ծաղկի ո՛ Ահուրա, մինչ չեւ ոգեաց հակառակութիւնք առ իս տեղացած՝ ըսէ վիտցածդ. Բնչպէս արդ «զարն յաղթանակէ պիտի ամպարշտին. վասն զի աշխարհիս կատարածն այս է»:

«Եցիւ աշխարհիս մշտատեւ կեանք տուողաց մին ըլլայինք մեք. Յօֆ im frashem kerenaon ahûm»

Այս վերջին տողն է զայթակղութեան քարն. այս տողին մէջէն կը ջանան մարմնոց յարութիւնն քաղել. սակայն զուր աշխատանք: Ահս աշխարհ ըսել է եւ ոչ մարմին. կրնանք էութիւն կամ կեանք թարգմանել, բնաւ մարմին: Frashem կար յարութիւն չէ. պահաւեփկ (pehlvie) թարգմանութիւնն նոյն ծագմամբ բառն կը վարէ. որ մեր գործածութեան համաձայն է եւ ոչ հակառակորդաց: Յաշնա ԾԴ 22ի մէջ Գաթեանց նուրիտուած է այդ բառ. ԾԴ 25, Ահուրա Մազդացի: Իսկ Յեշու իթ յորում միայն յարութեան որոշ բացատրութիւնն կը աեսնեմք՝ այդ բառն այսպէս կը վարէ. (2). «Ահուրա զարարածս զեղեցիկ եւ բարի ևել բարձր եւ ամեցուն (frasha) ստեղծեց, որպէս զի զաշխարհ մշտատեւ (frashem) գործեն, չծերանան, չմեռնին, չապականին, միշտ ապրին, միշտ մեծանան. որպէս զի մեռեալք յառանեն եւ անմահութիւնն յառաջակերտօղ (frashem) աշխարհի՝ հասնիր»:

Այս հատուածէն frasho ահն Բնչ լինելն զիւրաւ կը հաս-

կանամք. աշխարհիս հանդերձեալ վիճակն. անմահութեան եւ կատարելութեան վիճակն. բայց մարմնոց յարութեան եւ ոչ իմաստն. Արարածոց առաքինութեան արգասիքն է այս, իսկ յարութիւնն՝ Սոցյանտ մարզարէին գործն:

Վերոյիշեալ Յաչնայի և, 9 հատուածն մազդեղեանի բերնին անվայել է, եթէ յարութեան իմաստիւ վարի, վասն զի ոչ մի մարդ, եւ ոչ իսկ հաւատացեալն անկարօղ են այդմ. Միայն Զըրադաշտի վերջին ծնունդն Սոցյանտ՝ խոստացեալ մարզարէն՝ կարօղ է մարմնոց յարութիւնն պարզեւել. Որով այդ աղօթքն՝ ոչ միայն անվայել՝ այլ եւ ամպարշտութիւն պիտի համարուէր եւ կրօնական սկզբանց խանդարումն. զի յերկնից առաքելոյն միայնաշնորհին անձկալ է:

Յարութեան գաղափարն նախկին Երանաստանի ծանօթչէր. արտաքուստ՝ Սեմական ժողովրդէն ընդունած է զայն Պարսկն, եւ ոչ հակառակն:

Դարձեալ իր ապացոյց 'ի Պարսս յարութեան գաղափարին բնածին լինելուն՝ կ'առաջարկեն Հերոդոտեայ մի հասուածիկն. Սիմերդեայ սպանիչն կ'ըսէ առ Կամբիւսոս. «Եղբայրդիմ ռձեուքս մահացաւ, մեռած տեսայ. եթէ մեռեալք յարած են՝ վախցիր, մի՛ գուցէ Աստիակոս յետ դառնայ. այլ թէ առաջուան ռպէս է ամեն բան՝ մի՛ վախնար» իրաւ է. հաստատականն է այս՝ թէ ծաղրական. եթէ Պարսք յարութեան հաւատքն ունենային՝ մեծ պատմապիրն նոյսա կրօնիւ զրադելով՝ անյիշատակ պիտի թողոյր զայդ. որչափ պիտի աղդեցիկ թուէր այն որ Հելլենի կը պակսէր:

(Նարայարելի)

Ս. Վ. Ն.

ՊՈՒԿՈՅԻ ԵՐԻՑՈՒ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

# ՍՐԲՈՒՃԻ ՄՈՆԻԳԱՅԻ

ՆԱՇԽԵՆ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՅՈՎՀԱՆՆԵԼՍ Վ. ԱԲԻԿԵԱՆ

(Շարունակութիւն) (\*)

Աղքատաց համար միշտ մեծ սէր մը ցոյց կուտայ: Կրնանք ըսել որ իւր կենացը նախամեծար զբաղմունքը այս եղած է: Երիտասարդութեան մատաղ հասակին մէջ իւր մէկ հատիկ ըշբոսանքը թափառական մուրացիկները սպասելն էր, անոնց ոտքը լուալու կամ անոնց տունը ծածուկ երթալով ձեռքէն եկած ծառայութիւնները հիւանդաց ընելու համար Բայց վերջը իւր թշուառ ամուսնութիւնը կը խափանէ այն ընկերսիրական գործքերը, բայց այն անգործ տարիները վտխանակ ջնջելու զանոնք՝ հետզհետէ ճոխացուցած եւ զիված էին իւր սրտին մէջ. հեղեղի մը նման, որուն աղքիւրը առանց ցամքելու՝ ընթացքը սոսկ խափանուած է. ուստի այրի մնալուն պէս իւր առջի վիճակը կը գտնէ եւ հեղեղին թումբերը վերնալով՝ յորդութիւամբ կ'սկսի վաղել. տամունքոթը տարուան բարձրադէղ սրտին իդձերը մէկէն հրաշալի կերպով կ'ըսկսին թափիլ գուրա. աղքատները կերակրեն ալ բաւական չի սեպելով իւր ձեռքովը անոնց վէրքերը կ'բակսի զարմանել. ամէնէն դարշելի վէրքերը ինքը կը մաքրէ, կ'օծէ իւղով, յարգութեամբ կը համրուրէ, կը դզուէ եւ արտասուօք կը թանայ զանոնք: Աղքատները այսպիսի անզուգական տեսարանէ մը ապշած, ալ բաւական չեն սեպեր սոսկ մայր անունը տալու իրեն, իրենց աղախինն կ'անուանեն զանիկայ. առջի անունը անոր զորովագութ խնամքը եւ սէրը կը յայտնէ, իսկ երկրորդը՝ զիւցանական խոնարհ եւ անարդ ծառայութիւնները, որոնց խթանը ընկերսիրութեան մէջ կը ցտնար Աղքատներուն, վշտացեալներուն, խեղճներուն եւ հիւանդա-

ներուն բազմութեանը մէջ, որոնց համար իրեն կեանքը եւ սիրտը նուրիրած էր պղափիլոց, ամէնքը նոյն աստիճանի չէին գըրաւեր իւր սէրը, մէջերնին առանձնաշնորհեալներ կը զանուէին, ուստի այրի մնացածին սկզո դարձեալ առաւելութիւնը կ'սկսի ցուցանել:

Իւր ամենամեծ զքօսանքը՝ հիւանդներու իրենց տունը, եւ վերջն ալ անկելանոցներու մէջ ծառայեն է. վասն զի անկելանոցներու հիմնարկութիւնը նոյն ժամանակ սկսած էր, ապշած Հռովմէական տէրութեան մէջ. եւ սպասելով որ Եկեղեցին լեցնէ զանոնք Սէր ու Շարէդէ կոչուած անհամար եւ աշխարհածանօթ կուսանքներու բանակովը. որն որ նոյն իսկ անկելանոցներու հիմնարկութիւնէ շատ աւելի զարմանալի դործ մը պիտի ըլլայ. Աստուած նոյն ատեն այն քրիստոնէավայել խորհուրդը հաւատացեալ կանանց պրտին մէջ կը դրոշմէր, եւ Եկեղեցին մասնաւոր կերպով այրի կանանց կը յանձնէր հիւանդաց ծառայութեան հոգ ու լինամքը. Ասոնք փոփոխակի կը ծառայէին անոնց մէջ, օրուան եւ գիշերուան ժամերը որոշուած ըլլալով, անանկ որ հիւանդները ամենեւեին առանձին չէին մնար. Սրբուհին ամէնէն աւելի ջերմեռանդութեամբ եւ փութով կը կատարէր իւր պաշտօնը, հիւանդաց անկողիններու զլուխ՝ ժամերով ծառայութիւն կ'ընէ, եւ երջանիկ կը համարէր լնքղինքը որ աղքատաց յանձնն կը ծառայէր Յիսուսի Քրիստոսի.

Այս զիսաւոր եւ բազմարդիւն բարեգործութեան վրայ ու թիշ մ'ալ կ'աւելցընէ, որն որ այն ժամանակ շատ հարկաւոր էր, եւ եպիսկոպոսք անդադար կ'ասպարէին քրիստօնէից, նա մանաւանդ այրի կանանց, այսինքն մեռելոց թաղումը Եկեղեցին սկսեր էր ազդել մարդուն անկենդան մարմնոյն համար հարկաւոր եղած յարգութեան զաղափարը. Եւ առ այս հստարակութեան մէջ ազգողագոյն եւ դրդիչ միջոցը՝ տեմսալն եղաւ որ աշխարհական կանայք, ազնուատոհմ եւ վայելուչ տիկնայք, իրենց ձեռքովը աղքատներու եւ գերիններու զիակը կը լուան, անուշահու իւղերով կ'օծէն, կտաւէ պատանքներով կը փաթթեն, եւ երբեմն ալ զանոնք փառաւորապէս հագուեցնելով այսպէս կը թաղեն:

Սրբուհի Մոնիքա այս արդիւնաւոր բարեգործութեան արիւթեամբ կը պարապի. իւր ձեռքովը լինամած, ծառայած եւ սիրած աղքատն երբոր կը մեռնի, անոր թաղման հոգն ուրիշի վ թողաւր, իւր ձեռօքը կը լուայ, կը պատանքէ, եւ որովհե-

տեւ այն ծառայութիւնը նոյն ինքն Յիսուսի Քրիստոսի անապական մարմնոյն վրայ կատարելու արժանի չէր սեպուած, ուրախութեամբ ի դորձ կը զնէր զայն իւր Փրկչին կարօտ անդամոցը վրայ, մինչեւ գերեզմանատուն կը յուղարկէր զանոնք, եւ անոնց հոգեց փրկութեան համար ջերմեռանդն կ'աղօթէր:

Բայց շատ աւելի յօժար եւ անձնանուէր սրտով կը սրարավի ուրիշ բարեղործութեան մը, զորն որ առաջններէն աւելի կը սիրէ. մեծ ջերմեռանդութեամբ կը խնամէ խեղճ ու պղտիկ որբերը, որովհետեւ ասոնք հաւատքնին կորսնցընելու վրանդին մէջ կը գտնուին, չունենալով մայր մը որուն ծնկուըներուն վրայ կարենային զայն սորվիլ. ուստի ամենայն ուժդութեամբ եւ սիրով կ'աշխատի ինքն մայրութիւն ընելու այն ողորմելի տղայոց, իւր հարազատ որդուցը պէս կը խնամէ, եւ երբեմն ալ իւր տունը բերելով սեղանն կը կերակրէ զանոնք: Ո՞վ չի տեսնար այսախի բարեղործութեանց մէջ իւր մայրական՝ փափուկ եւ մանաւանդ վշացեալ սրտին ամէնէն գեղեցիկ մէկ յատկութիւնը: Որդիք կը շահի Աստուծոյ, որպէս զի Աստուած ալ իւր որդոյն սրտին մէջ անշնչ պահպանէ նոյն հաւատքը, նոյն խղճի մաքրութիւնը, նոյն առաքինութիւնները եւ աստուածային սէրը:

Բայց սակայն Մոնիզայի բարեգործութիւններէն փառաւորագոյնը, ազնուագոյնը եւ կարենորագոյնը, որուն համար ինքնինքը բոլորովին զոհած էր, եւ կարծես թէ Աստուած ալ կանի հրաշալի ազագաւ առ այն պատրաստած էր զինքը, այրի եւ ամուսնացեալ կանայքը միսիթարելն էր: Դեռ եւս այրի կանանց միսիթարիչներ գտնուին, բայց աւազ, ո՞վ կը մոտածէ միսիթարելու ամուսնացեալ կանայքը. եւ ո՞վ կրնայ կատարել այն գործողութիւնը արգասաւոր եղանակաւ. երբեմն չկայ վէրքը մը աւելի ցաւալի, եւ այսու ամենայմի ծածուկ պահուելու է. հոգին կը հեծէ, բայց իմտում դէմք մը հարկաւոր է յուցունել դրսուանց: Քանի քանի ընտանեկան յարկեր կը գտնուին որոնց մէջ սէրը բնաւ բնակած չէ. քանի քանի թշուառ կապակցութիւններ, որոնց մէջ սիրոյ կայցը վայրկեան մը թերեւս փայլած է, բայց անտարերութիւնը, մոռացութիւնը եւ բաժանումը շուտ մարած են զայն եւ մոխրէ զատ բան չեն թողած. քանի քանի ընտանիք որոնց վիճակը երբեմն նախանձելի է ուամկին, բայց ինչ անբուժելի խոցերով անոնց սիրտը չմաշիք արղեօք:

(Նարայարելի)

ԱՌ ԶԵՐՆ  
ԲԱՌԱԳԻՐՔ  
ԼԱՏԻՆԵՐՔՆ-ՀԱՅԵՐՔՆ

Ի ՊԵՏՍ ԴՊՐՈՑԱՅ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱԾ  
Տ ՅՈՎԼԱՆՆԷՍ Վ. ՄԻՍՔՃԵԱՆ

ՈՒՍՈՒՑԻՉ ՀԱՅԵՐՔՆ ԼԵԶՈՒԻ ՅՈՒՐԲԱՆԵԱՆ ԴՊՐՈՑԻ  
ՆԻ Ի ՀՈՒՊՄԵԱԿԱՆ ԿԴԵՐԱՆՈՑԻ

Ի ՀՈՒՊՎՄ  
Ի ԲԱԶՄԱԼԵԶՈՒԵԱՆ ՏՊԱՐԱՆԻ  
Ո. ՃՈՂՈՎՈՅ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱԿԱՏՈՅ

1893 — ԱՅԻՐ

**ՊԱՏԿԵՐ** տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի  
Բաժանորդագրութեան տարեկան գինն է  
Կ. Պօլսոյ համար . . . . . 40 դահնեկան  
Դաւառաց եւ օտար երկիրներու համար  
բղբատարի ծախսն ի միասին հաշուելով 50 « «

## **ԽԵՐԱՔԱՆՑԽԵՐ թիւ 2 դահնեկան**

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Սերս , Եկշի փողոց  
Թիւ 1 , ուր պետք է դիմել բաժանորդագրաւթեան եւ բերրին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

## **RÉDACTION DU BADGUERE**

*Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1*